

խոհմունքներ, համեմատութեամբ և ժամանակի սրահանջմունքներին համաձայն, առանց սնափառութեան և ունայն ձևերով աչքեր չլացնելու, ինչպէս սովոր են շատերը անելու, 'ի վնաս իրանց հոգացողութեան յոնձնված մանկանց և ապագայում 'ի վնաս նոյն իսկ հասարակութեան:

Մտտիսի 905 թի շարժամերթին մէջ Ս. Փրկչեան հիւանդանոցին այցելութեան կատարուած հանդիսին հետեւեալ համառօտ նկարագիրը կընթեակամբ:

"Հինգշաբթի օրը Ս. Փրկչեան Հիւանդանոցի այցելութեան սօնը մեծ հանդիսիւ կատարեցաւ:

Ինչպէս արդէն ծանուցուած էր, Եմեն, Տեղապահ Ս. Հայրը հանդիսաւոր Պատարագ մատոյց, և յետոյ Հիւանդանոցին ամեն թաղերը պորտակելով պատասխանները մխիթարեց:

Հոգարարձութիւնն այս մարդասիրական այցելութեան հանդիսին ազգային սօնի մը կերպարանք սուած էր: Հիւանդանոցի գուռն և ուրիշ յարմար տեղերը կանանչներով և ծաղիկներով զարդարուած էին, և յատկապէս նուազարան բնուած էր 'ի զուարճութիւն այցելուաց և պատասխարկոց: Հարիւրի շախ հրաւիրելոց հացկերոյթ տրուեցաւ, նոյնպէս և համայն պատասխարկոց:

Վզգային երգեր երգուեցան և ձուեր խօսուեցան դպրոցի աշակերտաց կողմէն: Վեղեցիկ ձու մ'ալ Մեծ. հոբթոր Պարոնիկ Կատթէոսեան խօսեցաւ, որ համայն ունկնդրաց զոհութիւն պատճառեց:

Վայելուաց թիւը 10 հազարի կը հասցընեն, որ ուրիշ տարիներ աննուած բան չէր, և որ պատիւ կը բերէ ազգիս մարդասիրական զգացմանց:

Հոգարարձութիւնը բոլոր պատասխարկոց և աշակերտաց զգեսաները նորոգած ըլլալով, ընդհանուր բարեկեցութիւն կը փայլէր հիւանդանոցին ամեն կողմը, զիտաւորապէս հիւանդարանին մարուր բարեկարգ և կանոնաւոր վիճակն այցելուաց ուշադրութիւնը գրաւելով զոհութեան սօխթ եղած է, և շատերը բաղձանք յայննած են որ միշտ այն վիճակին մէջ պահելու փոյթ և հոգ տարուի, և ասոր համար առատ նուէրներ տրուած է, որոց զուամարը՝ լատճնուսնայելով՝ 12—13 հազար զուրուշի\* հասեր է:

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆԷՔ

ՅՕՐԱԳՐՈՒԹԵԱՆՑ ՍԵՆՕԳԻ

Մայիս. 30 — Հին՝ Նախիջևանայ Յաջորդութեան Վայոց Չորոց (գարալագեալ) գաւառին Վուշիպիլակ գեղջ բնակիչ Տէր Մկրտիչ Տէր Բարսեղեան Վիւ լիջաննանց քահանայն խարգախ և ապօրինաւոր մի պատկազրութեան, նոյնպէս Երցախու (Վարաբաղու) վիճակին մէջ խարեբայական ժողովարարութեան համար խապառ զրկեցաւ քահանայապարծութենէ:

Յուլիս 4 — Վասնորոց ընդհանուր կարգադրութեան՝ Տաթևու Վանից Հոգեորդաբոցը՝ շրջակայքը զանուած զիւզօրիկոց Հայ մանկիտիքը կրօնական և արտաքին դիտութեանց ուսմամբ զարգացնելու համար՝ այժմ չ'բաւականանալով աշակերտաց բազմութեան, Տաթևու Հ. Կառավարութեան թոյլատրեցաւ կրկին երկու մեծ սենեակներ յաւելացնելու յընդարձակութիւն յիշեալ դպրոցին:

Յուլիս 6 — Վիչալ գեղջ ծխատեղք քահանայն Տէր Մարտիրոս արբահամեանին՝ հակառակ իւր արբազան պարտաւորութեան՝ խոռոպ

\*) Ունն հարիւր վաթսուծ բուրջի չափ:

յոյզ բնաւորութեան աղաքաւ հրամանազր-  
րեցաւ Աղեքսանդրապօլու Հ. կառավարու-  
թեանն, այս անգամ յիշեալ քահանայն եր-  
կու եօթնեկիւ Հառիճոյ Վ անկոյ զուռ քա-  
ռանց փիլոնի ապաշխարանայ ենթարկելու՝  
ի խրատ և ՚ի զգուշութիւն իւր յապագային:

13 — Մեղրի գեղջ ծխատէր Ա. հարօն  
քահանայն դաւթեան իւր անվայելուչ միջա-  
մուտեան համար նշանադրութեան ապօ-  
րինի մի զործի մէջ, քառասուն օր քահա-  
նայագործութենէ զադարելով ապաշխարա-  
նայ ենթարկեցաւ:

23 — Ըստ նորոգ կարգադրութեան  
Վ. և Հ. Աթոռակոսի առանձին կնիակաւ,  
Երեւանայ թեմին Բարեկարգութիւնը՝ ա-  
ռաւել յարմարագոյն և զիւրագոյն եղանա-  
կօք Պործակալութեանց փոխեցան:

Արնօղի Ս. Եջմիածնի Ետենադպիր Պ.  
Սուքիաս Թաղեանոսեանցը իւր միամենայ  
պաշտօնը լրացնելով ՚ի Հ. Նախիջևան, ան-  
ցեալ ամսոյ 28-ին վերագարձաւ ՚ի Ս. Եջ-  
միածին:

Թալազման Վ. և Հ. Աթոռակոսի Պ. Նի-  
կողայոս Տէր Յովսէփեանցը կարևոր պաշ-  
տօնիւ ՚ի Տփլիս գնաց՝ քսան օր միջոցով:

### ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

#### ԽՕՍԱԿՅՈՒԹԻՒՆ

ԵՆԼԱՅԻ ՄՕՐ ԻՐԵՆ ԱՂՋԻԿՆԵՐՈՒՆ ՀԵՏ.

ԱՆՆԻԿԸ. Մայրիկ, ես շատ բաներ ունիմ այսօր  
ձեզ հարցնելու, թէ որ ինձ հրաման տար:

ՄԱՅՐԸ. Ի բոլոր սրտէս, սիրելիս, խօսիր:

ԱՆ. Շատ կը ցանկամ իմանալ թէ արդեօք անձ-  
քուր ուսկից կուզայ:

ՄԱՅ. Ծովերէն, գետերէն և երկրիս վրայ զատ-  
նուած ամէն ջրերէն:

ԱՆ. Մի գուցէ վրաս ծիծաղած ըլլար, միթէ ծո-  
վի ջրերը և գետերը կրնան երկինք հիմել:

ՄԱՅ. (Թէյամանը բանալով) Այս թէյամանին ջու-  
րը ինչ կերպով բարձրացեր է մինչեւ խուփը, կը  
տեսնես որ լիքն է ջրով, թէեւ կէսը լեցուած էր:  
Երբ որ ջուրը կսկսի տարնալ, նա մանաւանդ եռալ,  
կը տեսնես որ ծուխ կը հանէ, ուստի այն որ քիչ  
ծուխի նման կերեւնայ, ջրոյն ամենափափուկ մասն  
է որ շոգի կամ գոլորշի կըսուի: Այսպէս ալ բնու-  
թեանը մէջ կըլլայ, արեգակի տարուծիւնը անդադար  
կը քաշէ երկրիս վրայի ջրերուն ամենափափուկ մա-  
սերը, որք կը բարձրանան պէտ ի վեր, և օդը գա-  
նոնք կը վերցնէ: Թէ որ շոգի չգտնուի վերը. Այս  
գոլորշիները միատեղ կը հաւարուին այնպէս, որ  
ամբողջ Թուխպիւրով կամ ամպիւրով կարշաւեն և  
ցրտութենէն ծնշուելով, ջրային կաթիլներ կը դառ-  
նան և այդ կաթիլները հետզհետէ ծանրանալով, օդը  
կը պատռեն ու կիյնան երկրիս երեսը անձրևի  
ձևով:

ԱՆ. Բայց, մայրիկ, ես չէի կարծէր որ օդը կըր-  
նայ բան մը վերցնել, օդը ոչնչի նման է, որովհե-  
տեւ ես շատ լաւ նայեցայ չորս կողմս ու բան մը  
չկրցայ տեսնել:

ՄԱՅ. Այդ օդուն յանցանքը չէ, սիրելիս, այլ քու  
աչքերուդ յանցանքն է, որ չեն կրնար տեսնել: Դան  
շատ բաներ զորս թէեւ չենք տեսներ, սակայն ունին  
դոյուծիւն. օրինակի աղաղաւ, կը տեսնես արդեօք  
այս սննեակին մէջ մեծ փոշի մը:

ԱՆ. Ո՛չ, մայրիկ, ամենեւին չեմ տեսներ:

ՄԱՅ. Ելիր, սիրելիս, գնա սննեակին այն ծայրը  
ուր արեգակը իրեն ճառագայթները ձգեր է, այնտեղ  
փոշին կը տեսնես:

ԱՆ. Այո՛, մայրիկ, տեսայ բազմաթիւ փոքրիկ բա-  
նիկ, որք անդադար կը շարժին:

ՄԱՅ. Այն փոքրիկ բաները կըսուին հիւլէ. բոլոր  
օդը անոնցմով լիքն է. բայց օդուն մասերը շատ  
աւելի նուրբ են և փոքրիկ, անոր համար է, որ չես  
տեսներ:

ԱՆ. Շատ կը ցանկամ, մայրիկ, օդը տեսնել և  
իմանալ թէ արդեօք ինչ գոյն ունի:

ՎԱՐԳՈՒՀԻՆ. Միթէ օդը, որուն մասերը այնքան  
փոքր են, կրնայ գոյն մը ունենալ: